


մը կը նշմարենք, մենամարտ մը բանապաշտութեան և բանին մէջ, ազատամտութեան և ազատութեան, հաւատոց և անսատուածութեան, յուսահատութեան և յուսոյ մէջ:

Աղքափի

57. — Բացասութեան ոգին տիրած է դարուս. նորա սպառնացած ամենէն մեծ վուանքն է բաժնել ինչ որ Աստուած միացուցեր է. և այն գաղափարներն որ պարտին կատարելագործուիլ և լուսաւորուիլ մին միւսով, կը համարի իրը անհայտ թշնամի իրարու. Ասպէսէ, գիտութիւնը հաւատոց դէմ կը հանէ, յառաջադիմութիւնը աւանդութեան, բնութիւնը՝ չնորհաց, աղատութիւնը իշխանութեան, հայրենիքը իշկեցւու: Անձից կը ծագին այն մեծամեծ չարիքները՝ դոր կը կրենք ամենինիս ալ. մեր երիտասարդներն արգեց մեզմէ աւելի երջանիկ պիտի ըլլան:

Գարդիէ.

58. — Աստուած իւր ողորմած արդարութեամբ, այնքան անժառանգ չի ձգեր հոգի մը առաջինութիւնէ, որ բոլորովին անընդունակ ըլլայ բարւոյ: Եսա ամէն մարդու սրտին:



## ՄԵՌԱՆԵԼՈՅՔՍ ՈՂՋՈՑՆ ՏԱՄՐ

**Ա**թուդադար պատերազմներով՝ ազգաց արին թափող անգութ Հռովմայեցիք, իրենց մեծ զուարճութեան տեսարան ընարած էին՝ ամփիթէատրոնից մէջ սուսերամարաներ կրուեցընելով, կամ գաղանաց հետ կռուել տալով, անոնց շարատանջ սպանութիւը դիմել. և աւելի անդութ ոգուվ՝ տեսարանը բացուած ատեն, կը սափակէին կռուողները՝ որ իրենց կենաց վերջի բարեւը տան՝ տեսնազաց գահազուի կայսեր, բաելով. Morituri salutamus. զոր ըստ երկու բաւիցն թարգմանած եմք ի վերնազրիս. բայց լաւ եւս էր պարզելով ըսել մեզ, Որը հանգիրձեալս եմք մեռնել՝ ողջոյն ասմէց կայսերդ: Ամենատիաց մաս բարով: Կմերիկացութիւնը վերջին մեծ բանաստեղծն, կամ մէկն ի մեծաց, Լոնկիփելու (ծն. ի 1807+1881), իրենց յամի 1825 նոր բացուած Bowdoin վար-

մէջ գրաւ առաքինութեան և կենաց բարի բողոքներ, բեղնաւորիչ հիմքեր, թէպէտ զանազան աստիճանաւ. սակայն շատ անգամ դաստիարակը կը թողու որ բարի սերմը փուշերէն խեղդուի կամ ցրուի և երկնից թոշուներին ուտան:

Գարրիկ

59. Ներկայիս մեր վրայ եկած փոթորիկը չի կրնար միշտ տեսել. երբ ամենայն ինչ թաւալի, հարկաւոր պիտի ըլլայ անշուշտ րան մը հասատատել: Կամ աշխարհս պիտի կործանի, կամ նար հիմանց վրայ պիտի կանց դայի. և որո՞նք պիտի ըլլան այս հիմերն, եթէ ոչ՝ մանկութեան լաւագոյն դաստիարակութիւնը, փոխանակ նոր մեթուներով խանգարելոյն: Արդի սերունդները յեղաշրջեն գրեթէ անկարելի է. զանոնք ընկնող չարիքն ամեն աշխեր չի պիտի բանան. բայց ապագայսերունդները կրնան վերանորոգուիլ. և ահա այս կողմն պէտք է դառնան ամէն աշխեր և ամեն յոյս: Ան, այգան տխուր ներկայիս մէջ միայն ապագային յոյն է որ կը մայ մեզ:

Թիմոն-Դաշիր.

Ճարայարելի

ժարանի վարպետաց մէկն եղած էր, շատ նշանաւոր ընկերներով. որոց մեծ մասն իրենց կենաց շրջանը կատարեր էին, երբ յիսուն տարի վերջ, յամի 1875, այդ վարժարանին տեսուշք ուղեցին անոր տեսուութեան յորելեանը հանդիսաւէս կատարել. և որիշներէն զատ և անհօնմէ վեր՝ հրափեցին իրենց ծիրունի և հոչակաւոր հիմնադրաց մէկը, զլոնկիփելու, հանգէսր պայծառացընելու: Ոչ այնքան ըստ յօժարութեան՝ որքան ըստ պատաճի յանձն առնուլը՝ կը յայտնէ քերդողն այս տաղաշափեալ խօսից մէջ, զօր մեք արձակ թարգմանեմք յաշխարհիկ լեզու մեր: իր հին ընկերաց շատին մահուամբ աներեւութեանալն, և իրենն այլ ոչ հետին նկատելն, թերեւս և անցուցած կենաց հանգիպած տժգունութիւնը՝ տիսոր եղանակ մի տօւած են այս իր վերջին երգոց

մէկին, զոր՝ դժբաղղաբար չի քաղցրացըներ հանդերձեալ բաւագոյն կենաց լուսով և յուսով, այլ չորկեկ ճամփ՝ կենաց վերջի տարիներէն այլ բան մի քաղելու։ Որպէս և է, ի ժամանակին, այսինքն ասկէ քսան տարի տոաջ՝ մեծ համբաւ կամ շըուկ մի հանեց այս գրուած։ Օրուն՝ իր զգացմանց յարմար գտու այդ մահողջոյն վերնազիբը։ Իրեն՝ յիշած քանի մի պատմական և առանգական անուններն շատ կարեւոր շնոմզելով, թարգմանիչն չէ աշխատած ծանօթանալ և ծանօթացընել։

« Ո՛վ կայօր, մենք որ մեռնելու վրայ եմք՝ կ' ողջունեմք զերկ։ »

Այսպէս կ' աղջաղակէր Սուտերամուրտն՝ առարկի մէջ, կեծառով գէմ առ դէմ մահուան և հոռովհական ժողովրդեան։

Ո՛վ ընտանեկան տեսարանց, ով պուրակը շնձեաց, որք երբեմն իմ էիք, և այսուու հետեւ ոչ եւս էք իմ։ Դու գետակ, որ կանաչ մարգաց միջւն անցնելով՝ կ' երթաս ի ծովի լոնգարձակ, այնքան մօտ և սակայն գեռ անտեսանելի։ — Պուք զահլիճն, որոց առանձնութեան և հանգրատեան մէջ՝ ցնորդ համբաւոյ՝ իրեւ գոլոշիք՝ եւան և ցնեցան։

Մենք որ մեռնելոց եմք, կ' ողջունեմք զերկ, երկիր և օդը և ծով և երկինք, և զարեգակն կայսերակերպ, որ իր արքունական ճառագայթները սփռէ անտառաց և քաղաքաց վրայ։ Դուք չէք պատասխաներ մեզի, դուք չէք լմեր։ Մենք մոցուեցանք. Պուք ձեր անաշառ և անլրդով անտարբերութեամբ շատ շատ միջնիք մեր գալուն կամ երթալուն, և թէ ուստի կամ ուր։ Ո՛րքան անցաւոր ազգազարմբ կու լցցնեն այս զահլիճներս։ Տրքան անցաւոր ճայնք հնչեն այս պատերէս։ Պուք մոտացութեան արժանի չէք համարեր. և մենք նմանիմք հովու շընչման, որ վայրիեան մի լսուի և կ' անցնի խպառ։

Ոչ այսպէս ուսուցիչքն որ առաջին օրերուն՝ մեր թափառի սուից առաջնորդեցին ի բակիս ուսմանց, անոնց պատասխաներ մեզ... Ախոն։ Բնչ լսի. — Բնչ ողջոյներ, բարի եկարներ կամ բարի տեսանքներ. Բնչ բարեւներ կու գան անձայն մեռածներէն։ Բնչ

շփմունք ձեռաց՝ որ անկենդան ընկած են, Ոչ եւս են անոնց. ամենքն այլ գնացեր են յերկիրն սոսուերաց. ամենքն այլ, բաց ի մէջ կէ։ Պատիւ և յարդութիւն, և բարի համբաւ՝ որ իբրեւ պատու կը հետեւի հաւատարիմ ժառացութեան, առոր ըլլայ՝ որ ողջութեան ատեն կ' ողջունեմք։

Խալացից մեծ բանստեղծն (Դանտէ) երբ իր անազին նամբորդութիւնն ըրաս ստուերաց թագաւորութեան մէջ, իր մանկութեան վարժապետին հանդիպելով՝ խեղճ ու ողբագին ձայնով կանչեց. Ո՞հ, ոչ երբեք իմ սրտիս յիշատակէն պիտի չնջուի. քու քաղցր և հայրական գէմքզ, որ քանի որ երկրիս վրայ էիր՝ և զեռ մահն վրաց չհասած, տուրեցուցիր ինձ՝ թէ բնչպէս մանկանցուք կ' անմահանան։

Այսօր քերպողին խօսն՝ մերին կ' ընեմք, և կրինեմք զայն ողբագին նուազամայնութեամբ։ Ոչ աղջերս միայն պիտի լուսին առ նոնք, այլ և որիշ ողջոց՝ որ մեռնելու կոչուին. որոց սիրելի և հայրական կերպարանը կ' երեւին ոչ մթութեամբ պատեալ, այլ արեգակնախայլ հանգերձեալ. որոց պարզ կեանքն կասարեալ առանց յանցանաց՝ մասն և բաժին էին օրինաց մեծ բնութեան. որք ոչ իբրեւ վախնալով կ' ըսէին իրենց տիրոջ, Ահաւասիկ քանքար ք ծրաբեալ ի վարշամակի. այլ աշխատած իրենց շրջանին մէջ. նման անոնց՝ որք կ' ապրին այնպիսի հաճութեամբ՝ զոր միայն աշխատանքն կրնաց տալ, խաղաղութիւն անոնց. խաղաղութիւն և հանգիստ. և կատարում մեծ հրամանին, և դուք որ հստակարիմ եղաց ի տակաւին, տասն քաղաքաց վրայ տիրեցէր թագաւորապէս։

Եւ դուք որ հիմայ մեր բնանձ տեղը կու բնուեք, և մեր կիսած հետոց կու հետեւիք, ով պատանիք, որոց ազնիւ պաներն տեզին բարախեն, զուք որ ծերացեալ էք և մօս ի մահ, ողջոյն ձեզ, բարեւ ձեզ. տուէք ձեռուընիդ ի մեր ձեռքս, և մեր բարի եկայքներով պատկեցէք զձեզ՝ իբրև. ծագիօք։

Ի՞նչ գեղեցիկ է մանկութիւն. ի՞նչ պայծառ կու փայլէ իր պատրանօք և երազներով։ Գիրք Սկզբնաւորութեանց, Պատմութիւն անլեռից. ամէն օրիսորդ՝ դիմունուհի

(կ' երեւի), ամէն մարդ՝ բարեկամ. Ալայէտ-  
տինի կանթեղն և Բաղզաւորի (Յորասանա-  
տօսի) քսակն, որ բոլոր աշխարհին զանձով  
լցուած է. Ամենայն կարելի բան անոր ձեռ-  
քումն է. ոչ մի վտանգ կը վախցընէ, ոչ մի  
թշնամի կը հակառակի. իր հաւատոց գերա-  
գոյն յանդկութեամբ, « շարժէ՛, ելի՛ր տե-  
զէդ », կ' բսէ, լեռան, և հպարտ տոքերով՝  
վստահ ու գոռոզ՝ կ' ելնէ յամպերն ի վեր  
հանող անդրդոց վրայ :

Ինչպէս ծերունին Պրիհամ Սկէյեան դրան  
քոյ՝ Տրոյիոյ պարսպաց վրայ կու նստէ՛ր Թա-  
գաւորական շըքով, ծերերու հետ, պատերազ-  
մելու համար շատ ծեր և տկար ըլլալով,  
խայտացող մարտիներու պէս կու զուարձա-  
նար՝ նիդակոյթ՝ ու վահանով կուռող թշնա-  
միները դիտած ատեն, ի դաշտի պատերազ-  
մին Տրոյացոց և Աքայեցոց. այսպէս մեր  
տարիներու ձինասպատ զագամիկն՝ կու զի-  
տեմք զձեզ ի դաշտին, երբ մէկիկ մէկիկ  
կ' երեւիք. Ուզելով ճանշալ զձեզ, կու հար-  
ցընեն. Ո՞վ է նա՝ որ միւսներու մէջ ամենէն  
բարձր կ' երեւի. միթօէ՛ Ալորիդէս, Մէնեն-  
լայսո, Ալիսանեւ, մեծն իսա, թէ խիզափին  
իդութենեւս ։ Թող չի պարծի զէնքերը վրան  
տանողն քան զայն՝ որ կառւէն վերջը զէն-  
քերը կու թազու. ինքզինքնիդ քննեցէք.  
և ամենէն աւելի ազ դրէք, թէ բարեսէք  
բնաւթիւնն ինչ բանի մէջ կը թելաղրէ ձեզ  
զերազանց րլլալ. Գրեցէք մեր դրանց վրայ  
այն հին խելացի ըստածը. « Խիզափ (կամ  
յանդուզն) եղիք, խիզափ եղիք, և ամեն  
տեղ իխզափ եղիք, բայց ոչ շատ խիզափն ։  
Սակայն լաւագոյն է շափէ աւելին՝ քան պա-  
կասն. լաւագոյն է շատն քան քիշն. լաւա-  
գոյն է Եկատրի հետ պատերազմի զաշտին  
վրայ մեռնիլ, քան անուշանուած Պարիսի  
նման թողով ու փախչիւ :

Իսկ հիմայ, գառնիերը իմ, որք մեր ճանշ-  
ցած թուոց կիսէն աւելի պակաս մնացեր էք.  
դուք, որոց ընտանեկան անուանց զիմաց՝ զեռ  
մահագուշակ աստեղանիշն զրուած չէ, կ' ող-  
ջունեմ զձեզ։ Ժամանակի ժամացոյցն աւագ  
զանգակի հնչմամբ կը զարնէ կէ զար, և  
անգամ մ' այլ զմեզ մէկ տեղ հաւաքէ, ի-

րարու հանդիպելու ուրախութիւնն ոչ անխառն  
ի տրտմութենէ :

Ո՞վ են միւս ընկերը. — Խաւարի խոր  
քարայրերէն պատասխանեն ձայնք. « Անոնք  
քնանան ։ Ես անուն չեմ տար, ինքնարե-  
րաբար կու զգամ որ իւրաքանչիւր ձանօթ զե-  
րեզմանի մի վրայ. ծունկ կը զնէ, և արձա-  
նագրութեանց վրայէն վայրենի բայսերն և քո-  
սերը կու փրցընէ. վասն զի ամեն սիրա-  
լաւ կու ճանշայ իր կորուաց, կու տեսնէ  
ցիրուցն գերեզմանաբարերն որ ճերմակ փայլ-  
փրլին համասարած զիշերուան դալիանը  
մշուշուլ. ամենուն վրայ անխստիր արեւմուտքն  
հասասարաբար կը սփռէ իր ոսկեզօյն շուշան-  
ները՝ վարդերու հետ իսաւանած։ Մենք առ-  
մեն մէկուն վրայ զիթութեամբ մի կը մաս-  
ծեմք, և գերեզմանոցէն զուրս կ' ելնեմք, առ-  
նոր չոր ու զալար իսուերուն հետ, այդպիսի  
աեւարաններով, ուր յանձախէին մեր ոսկերն,  
երբ մանուկ էինք, և կեանքն զես զալար և  
անոց էր :

Ի՞նչ կրնամ ըսել ձեզ. Ի՞նչ լաւագոյն  
բան ըսել՝ քան զլութիւն։ Երբ կու տես-  
նեմ այս երեսաց բազմութիւնն որ դէպ իմ  
երեսս կը զառնան, զուարթ և բարեկամա-  
բար, թէպէտ և ինձ անծանօթ, ամեսապատ-  
կերն կերպարանափոխի կ' երեւի։ Նոյն է, բայց  
ինձ համար նոյն չէ։ Ալիշափ շատ յիշատակ-  
ներ կը ժողովին մտաց վրայ, այնքան շատ  
ովից կան ծառուտ զաշտին վրայ, որ փափա-  
փմ խոյս առ անշուկ քայլերով, ինչպէս  
այն տունէ ուր մեռեալ մի զտուի :

Զեմ կրնար առաջ երթալ. կանգ կ' առ-  
նում. կը արհարնամ. ասքերս զժուարաւ. կը  
թափախին զրան քով. ինչպէս մէկն որ երա-  
զի մէջ կը ջանայ խօսիլ ու չի կըրնար, այս-  
պէս այլ ես զիս կարծեմ։

Ընդունայն է երազն. ընդունայն հեղգ  
վախերն. ընդունայն յիսուն տարիներու ծա-  
տեալ մնայլն. ինչ այլ ժամանակն կամ  
տեղին բերելու բլլայ, չեմ ուզեր օտարական  
մի ըլլալ այս տեսարանիս մէջ. հօս՝ ամեն  
տարակոյս ամեն տարտամութիւն կը վերջա-  
նայ. Ողջ կեցիք, ընկերը իմ, ուստմասկիցք,  
դասընկերը, բարեկամը։

Եղոնկ ինձ. յիսուն վերջին անցեալ տա-

րիներն՝ կ' երեւին ինձ յիսուն մեծ հատորը գրոց՝ ժամանակէն կազմուած, դրած, շարուած, այն մեծ ընզօրինակողէն, իր զարակաց վրայ, որոց մէջ զրուած են մեր պատմութիւնքն : Որպիսի՞ ողբերգութիւնք. որպիսի կատակեր- գութիւնք են. ի՞նչ խնտումք, ի՞նչ ցաւք, ի՞նչ զմայլունք, ի՞նչ խարմունք. ի՞նչպիսի ժամանա- կազրութիւնք յաղթութեան և յաղթուելու : Ո՞գ փորձ ջանակուի, և նահանջ (յետ քաշուիչ): Ո՞րքան յիշատակը թազօւթեանց, տարակու- սանաց և վախերու: Ո՞րքան էջք աղտոտած մրոտած մեր արտօնուներով: Որպիսի օփ- րուն տեղանկարք (գրոց) լուսանցից վրայ փայ- լին. ի՞նչ անուշչիկ հրեշտակային դէմիեր. ի՞նչ աստուածային և սուրբ պատկերը սիրոյ և հա- ւատարմութեան, ոչ տարիներէ մթնցած, ոչ խոնաւութեամբ կամ փաշխով մզլուտած: Ո՞ր ձեւք կը յանդրգնի բանալ և հետազօտել այս հատորները, որք գոցուած և փակուած են միշտ իսպառ: Ոչ են իմն: Պատկառանոց քայլելով կ' անցնիմ. և կու լսեմ ճային մի որ կանչէ. և Ալաղ, աւաղ. ինչ որ զրուած է՝ պիտի մնայ. ոչ պիտի չնծուի, ոչ նորկն զրուի. միայն չգրուածն զեր կու մնայ քեզ. զզոյշ կեցիր, և աղէկ քննէ ինչպիսի պիտի ըլլայ այն:

Բայց, զուք կը հարցընէք, թէ ինչո՞ւ այս խօսքերս կ' բառին ծերացեալ մարդկան, կամ անոնց՝ որ երթարայլ կը ծերանան. միթէ շատ ուշ չէ: Ո՞հ, չկայ շատ ուշ բան մի, քանի որ յորնած սիրուն բարախելէն զեր զաղրած չէ. կատովս ութուունամեայ սկսաւ յունարէն սոսիրի. Սոփոկլ զրեց իր մեծ իշխանոն, և Սիմոնիդէն տաղաջափութեան վարձքն առա յաղթելով իրեն հետ մրցողաց, երբ երկուքն այլ ութուուն տարին անցուցեր էին. Թէու փրսաս իննանամեայ էր՝ երբ սկսաւ զեկը զնկարագիր բարոց մարդկան. Զօսըր, (քեր- զողահայր Անդրիացոց՝ ի վկուտազոր, տիսա- կաց հետ վաթանամեայ զերց կանուքը բերեան զրոյցը. Գեօթէ ի Վայմար՝ վերջին աշխա- տութեամբ լրացուց Փաւստը, մինչ ութուուն տարին անցուցեր էր: Ասոնք յիրաւի բացա-

ռութիւնք են. բայց կու ցուցընեն՝ թէ մեր մանկութեան (gulf stream) ջերմ ծովայոր. ձանքն ինչուան ն' կ' կը բարնայ. հոսիլ մեր կենաց հիւսիսարեւու սահմանաց մէջ, ար կեանքն իսկ հազիւ կը բանայ դիմանալ:

Ինչպէս ծանրաչափն նախագուշակի զմըր- րիկ՝ մինչ երկինք դեռ պայծառ են, եղա- նակն տաք, այսպէս երբեմն այլ ի մեզ, երբ ծերութիւն մօտենոյ՝ միջնորդուի ճնշումը կ' իմացընէ. յառաջ քանի զմեր զայլը՝ զիւ- րաշարծ սնգիին՝ ոզոց առաձիկ սանդուղնե- րէն վար կ' ինչնէ. պայծառ արինն (<sup>(1)</sup>) ե- րակաց և սեղարդից մէջ՝ իր բարձր առող- ճանաներէն վար կ' ինկնի յուղեղն: ինչ այլ որ բայ բանաստեղծ, ճարտասան կամ իմաստուն մի, ծեր հասակին ծեր հասակ է. փլող և ոչ անող լուսինն է. երեկոյեան մշուշն է, ոչ միջու- րեայ փայլութիւն, ոչ զօրութիւն, այլ ակարու- թիւն. ոչ փափակ, այլ անոր զանազիլն: ոչ կրակի ազգու տակսութիւն, այրող լափող տա- րըն, այլ մինիրոյ և մարած աճինք, յորում մենք զեր քանի մի վառ կայծեր կու նշմա- րենք, բաւական ի տարցըներ բայց ոչ յայրել:

Ուրեմն ի՞նչ. պէ՞տք է յուշարար նստինք և զիշերն եկաւ, ցորեկն անցաւ, ըսենք ։ Քամ լիցի. զիշերն զեր եկած չէ. զեր բոլորու- ին աշխատութենէ զգիւսած չենք՝ այն նուա- զեալ լուսով. զեր կու մնայ մեզ ընելու բան մի կամ յանդրգնելու. նաեւ հնագոյն ծառն կը բարնայ պատու մի բերել. ոչ կոյսնեան ի- դիապոս կամ յունական տաղ մի, կամ պատ- մութիւնս Պանդրիստաց՝ որը առաւօտ մի Տա- բրդի (Tabord) պանդրին զրանէն զուրս կ' ինսեն ի ճամբայ. բայց ուրիշ բան մի կը բարնանք սկսիլ. վասն զի ոչ պակաս քան զմանկութիւնն իսկ՝ տարիին այլ յարմար է՝ թէ և տարբեր կերպով, և ինչպէս երբ ե- րեկոյեան վերջապահն կու նուաղի, երկինք կը լցուին աստղերով՝ որ ցորեկ առեն չէին երեւնար:

1. The telltale blood, թերեւս այլ ինչ հշանակէ: